

17.496

323.1(47.925)

4-31

15 JAN 2010

ՄԱՄԻԿՈՒՆ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

ԱՍԹԻԼԻՍՆԵՐ

Հայ իրականութեան մել խնի կենական հարցերուն ըուշը տեսութիւններ, եւ սխալներն ու դարմանները մատհանող գործնական թելադրութիւններ:

1. Հայ վանիները .— 2. Առաջնորդ-գործառուները
— 3. Հայութեան վերականգնումը .— 4. Համերականութիւն և միութիւն .— 5. Հայուն խորունի մեկ վերքը .— 6. Նորի ու հինի պայմանը:



ԱՅ ՆՈՒԻՐՈՒԽ

Գերազին բարեկամիս՝ ՏԻԱՐ ԳԱԳԻԿ ՕԶՈՆԵԱՆԻ

Մ Ա Ր Զ Ա Խ Ա Ն
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՆԵՐՍՈ ԵՒ ՄՐԱՊԵԱՆ

3231(47325)

4-31

26 SEP. 2006

ՄԱՍԻՆԻԿՈՆ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

Հայ իրականութեան մէկ հանի կենսական հարցերուն շուրջը տեսութիւններ, եւ սխալներն ու դարմանները մասնանող գործնական թելադրութիւններ:



1. Հայ վանինք .— 2. Առաջնորդ-գործառուները
 — 3. Հայութեան վերականգնումը .— 4. Համերածուրին և միուրին .— 5. Հայուն խորունկ մէկ վերքը .— 6. Նորի ու հինի պայմանը:



ԿԸ ՇՈՒԽԵՐՈՒԽԻ

Գերազնիւ բարեկամիս՝ ՏԻԱՐ ԳԱԳԻԿ ՕԶԱՆԵԱՆԻ

Մ Ա Ր Զ Ո Ւ Ա Ն
ՏՈԱԳՐՈՒԹԻՒՆ ՆԵՐՍՈ ԵՒ ՄՐԱՊԵԱՆ

09 AUG 2013

17496

ԱՍՈՒԻԼԻՍՆԵՐ



ՀԱՅ ՎԱՆՔԵՐԸ

Իրեւ բացարձակ և ամստեղիտավի ճշմարտութիւն, միանգամընդմիշտ պէտք է ընդունինք թէ, երկրաշունդիս վրայ ապրող մարդկութիւնը, դարերու հողովման մէջ, իր պէտքերուն և ըմբռնումներուն համեմատ կազմակերպած, յօրինած և փոփախումներու ենթարկած է իր անհատական, ընտանեկան և ազգային կեանքն ու գործի միջոցներն և եղանակները. աինպէտքի վրայ միօրինակութիւնը գոյութիւն չունի. բարեշընութիւնը ստացական չէ եղած, այլ միշտ բնական. կը սահին գարերը, կը փոխուիմ մարդկութեան ապրելու պայմանները, կը փոխուիմ ըմբռնումներն ու հասկացողութիւնները, որոնք ինքնաբերապար բարեշընութեան կ'ենթարկեն այն ամէն բան, որոնք կը գտնուին մարդուն արշամագրութեան և կամեցողութեան ներքեւ, կապուած են անոր զարդացական կեանքին, իբր գործիք կամ միջոց:

Մեր ազգը ժամանակի ընթացքին մէջ, իր քա-



65475 - 67

դաքական պայմաններուն ու հայեցողութիւններուն , իր անառևսական և վարչական վիճակին , իր կրօնական , կրթական և բարեկործական ըմբռնումներուն համեմատ , կոռուցած ու հիմնած է հազարաւոր վանքեր , գլուխանացներ , ուխտառեղիններ , կուսասատաններ , մօնաստաններ և օժտած զանոնք կալուածներով , հարատութեամբ և հասոյթի բազմատեսակ աղբիւրներով . ասկայն անցան դարեր , փոխուեցան հայուն ըմբռնութիւններն ու սովորութիւններն , սովորու պայմաններն և այդ հաստատութիւններն ալ խիստ բնականորէն՝ կորանցուցին իրենց նախկին նշանակութիւնը , և որովհետեւ չդրսւեցան անոնք ՕՐՈՒԱԾՆ ՊԱՀԱՆՁՈՒՄՆԵՐՈՒԻՆ համապատասխանող վիճակի մէջ , մեծ մասը քանդուեցաւ , անհատներու սեպհականութիւն դարձաւ , երրեմն կրօնական երրեմն աշխարհական մակարուցներու շահաստաններ եղան , ասոր անոր քմահաճորքին ու քսակին ծառայեցին և վերջապէս հասան այն խեղուկրակ վիճակին , ուր կը գտնուին այսօր , և ամէն քիչ թէ շատ իրազեկ Հայ , զիսէ թէ այդ վիճակը ո՞րքան անգոհացուցիչ է և ո՞րքան անհաման ծառայութիւն կը մատուցանէ իր սեփհականատիրոջ՝ Հոյութեան :

Մենակեացներ , ճգնաւորներ չունինք այլես , ուրնց խստակրօնութեան գոհացում տալու ծառայեցին հայ վանքերը . մատի վրայ համրուող մէկ քանի գլխաւոր վանքերէ զատ , կրթական տաճարներ ալ չկան հայ վանքերու մէջ . իսկ ուխտագնացութիւն-

ները շատոնց կորսնցուցած են իրենց զուտ հոգեւոր բնութիւնը , և ինչպէս որակով փախուած , քանակով ալ շատ նուազած է ուխտաւորներու թիւը . ուրեմն ի՞նչ բանի կը ծառայեն մեր ազգային այդ հաստատութիւններու միացորդներն իրենց կալուածներով ու հարատութեամբ որոնց մեծագոյն մասը , ինչպէս լսինք , ո՞չ միայն հայ անհատներու սեպհականութիւն դարձաւ դարերու ընթացքին մէջ , այլ և բոնապետական շրջանին , քանի՛ քանի հայ վանքեր կողովունեցան իրենց թանկարժէք հնութիւններէն ու հարատութիւններէն աւարառու խուժանին ձեռքով և արտեր , արօաստեղիններ , անրաառներ , այգիններ բոնապետունցան մեր հարեւան դրսցիններէն : Կը հարցնեմ . ի՞նչ վիճակ ունին մեր վանքերն ու վանապատկան կալուածները , որո՞նց արամագրութեան տակ կը գտնուին և Ազգին ի՞նչ օգուտ կամ ծառայութիւն կը մատուցաննեն :

Սակայն , ինդիբէ է թէ , մեր այս հարցուամին կարելի՞ է որոշ ու ձշգրիտ պատասխաններ ստանալ : Ամէն մարդ ի՞նչ վիճակի , զբաղումի , դիրքի ու գործի տէր ալ ըլլայ , զիսէ թէ , ի՞նչ ունի ինքը , ի՞նչ սեպհականութիւն , շարժական կամ անշարժ ստացուածք . օրինակի համար , երկրագործ մը գիտէ իր արտերուն , ոչխարհներուն , արջառներուն թիւը , իր սունին կան կարասինները , զիսէ թէ անոնք ի՞նչ վիճակի մէջ են և ի՞նչ չահ կ'արտադրեն . վաճառական մը զիսէ թէ , ո՞րքան ապրանք ունի , ո՞րքան

պահանջք կամ պարտք , առողջաբներ , հաշիւներ ունի ,
որոնք կը հայելիացնեն զինք ու իր ընդհանուր վի-
ճակը . Հայ Ազգն ալ իր հաւաքական ամրողջու-
թիւն մը , գիտէ իր վանքերուն ուր գանուիլը և
ինչ ունենալը . շատ խղճափ պիտի նկատէնք այն
երկագործը , որ իր ոչխարիներուն թիւն ու արտե-
րուն տեղը չգիտեր և արգահատելի այն վաճառա-
կանը՝ որ չունի կանոնաւոր սումարներ իր կացու-
թիւնը բացատրող . այնպէս չէ . լաւ . Հայ Ազգն
ալ արդ ցաւագին վիճակն ունի . թող թուրքիոյ Հա-
յութիւնը պահանջէ իր Պոլսոց Պատրիարքարանէն ,
վիճակագրական գիրք մը հրատարակել , որուն մէջ
պատկերացած ըլլան Տաճկաստանի ԲՈՂՈՅ հայ վան-
քերն՝ իրենց բարայական ու նիւթական մանրամաս-
նութիւններով . և կամ , թող ընդհանուր Ազգը պա-
հանջէ իջմիածինէն աշխարհի վրայ գանուած հա-
յապատկան կրթական , կրօնական հաստատութիւն-
ներուն , կալուածներուն և անոնց արդի վիճակին
վրայ լիակատար տեղեկութիւն սուտող հրատարա-
կութիւն մը . ինչ պիտի ընդունի պատասխան . Ազգը
«Լիակատար Վարք Սրբոց» ներ ունի , բայց «Լի-
ակատար Ցուցակ Ազգային Հաստատութեանց» ո՛չ
երբեք . և միթէ անքնակա՞ն է այս պահանջումը .
ամէն ազգ , ամէն տէրութիւն , չունի՞ իր կեդրնա-
կան իշխանութեանց մօտ հսկայ տոմարներ , որոնց
մէջ արձանագրուած ենքաղաքներն ու գիւղերն , չէն-
քերն ու հողերն , և հաղարաւոր մանրամասնութիւն-

ները : Զավիաւորենք պահ մը մեր պահանջկոտու-
թիւնը և աւելի նեղ շընանակի մը մէջ սահմանա-
փակենք զայն . մտնենք որևէ գաւառի մը Առաջ-
նորդարանը և ինդրենք Տեղապահէն կամ Առաջ-
նորդէն , որ հաձին մնափի ցոյց տալ այն տոմարը , որ
Առաջնորդական թեմը կը պատկերացնէ դպրոցներով
վանքերով ու եկեղեցներով . հաւատացէք որ պիտի
անձրկին անոնք և ուղիղ պատասխան մը պիտի չի
կրնան տալ նոյնիսկ սա հարցումիդ թէ «քանի՛ տուն
Հայ բնակչութիւն կայ գաւառին մէջ . . .» :

Այս ամենաափուր իրողութիւնը մատնանշելէ
վերջ , շարունակենք մեր աեսութիւնը : Գիտենք թէ
ինչ են և ինչ վիճակի մէջ կը գանուին մեր գլխաւոր
վանքերը , էջմիածին , Աղթամար , Սիս , Երուսաղէմ
ևայն . գիտենք նաև թէ , մնացեալ բոլոր վանքերն
ալ շատ զուի , մատակարարութիւն ու վիճակ ունին .
գիտենք թէ անոնցմէ շատերուն մէջ Ազգին ո՛չ մէկ
օգտակարութիւն ունեցող Միարան անտւնին տակ
կրօնաւորներ , նստած կ'ուտեն , կը խմեն ու կը ծաղ-
րեն Ազգին միամտութիւնը . գիտենք թէ այդ կր-
օնսականի տարալով պրոտառոյներուն վրայ աւել-
ցած են հիմա աշխարհականի տարագով նոր պրո-
տառոյներ ալ . գիտենք թէ , առանց աշխատանքի
ապրող ծոյցերու այդ բանակը՝ վանքերուն հասոյթ-
ները կու տալէն դոտ , Ազգին վրայ պարտքի բեռ-
ներ ալ կը դնեն , օրինակ՝ Երուսաղէմը . գիտենք
թէ , անդ անդ Առաջնորդները աւելորդ հոգերէ զերծ

մամար հնչն վարձքով մը կապաղի կուտան
վանքերը սասր անոր, օրինակ՝ Երդնկան. գիտենք
թէ վանահայր կամ վանապետ ըստւած արարածները
ի՞նչ են և ինչ գործ կը տեսնեն. մէկ խօսքով գի-
տենք թէ, վանքերը փոխանուկ Աղջին նիւթական
ու բարոյական օգուտներ պատճառելու, վնամներ
ու կը պատճառեն, կուռախնձոր ալ կ'րլան և հե-
տզնեաէ կը կործանին, կը քայքայուին, կը կողոպ-
տուին, կը փառնան. գիտենք այս ամենը. սակայն
ի՞նչ գարման կը տանինք, կամ տանիկ կը խորհինք.
մեր աղդային այդ հաստատութիւնները ի՞նչ վիճակի
մէջ դնելու ենք որ ժամանակի պահանջումներուն
համապատասխանեն և օգտակար ըլլան համայնքին:

Ահա՛ կենսական հարց մը, զոր անհրաժեշտ է ու-
շալ բութեան առնել և Աղջին նպաստաւոր լուծու-
մի մը յանգեցնել. մեր բոլոր վանքերն ու իրենց կալ-
ուածները պէտք է ծառայեցնել Աղջին ԳՐԱԿԱՆ
ՈՒ ԶՈՐԴԱՑԱԿԱՆ ԳՈՐԾԵԲՈՒԽՆ. և սասր համար
հարկ է.

- 1.— Ընդհանուր ու լիակատար վիճակագրութեան
և նթարիկել Թուրքիոյ բոլոր հայ վանքերը.
- 2.— Հեռացնել վանքերէն բոլոր մակարութներն ու
Աղջին հացը պարապ տեղը ուսազները.
- 3.— Վանքերը դնել այնպիսի վիճակի մէջ, որ կալ-
ուածներն ու հողերը շահագործուին, մշակուին
և իրենց հասոյթները անհատներու կոկորդը չանց-
նին.

- 4.— Հաստուածել վանքերու մէջ վարժապետանոց-
ներ, արհեստանոցներ, աշխատանոցներ, և գի-
տական մեթուսներու կիրառութեամբ արդիւնա-
ւորել զանոնք.
- 5.— Վահորէց կեղրոնական խորհուրդը իր ան-
ուանական վիճակէն գործնուկանի վերածել, և
բոլոր վանքերու արաստրած հասոյթները անոր
տրամադրութեան տակ դնելով, ի վիճակի ընել
զինքը սատարելու նպաստակարօս վարժարմնե-
րուն և գպրցներ բանալ տալ այն հայ զիւղերուն
մէջ. որ կարօտութիւն կայ : Ա.ԶԳԻՆ ՈՒՆԵՑԱԾԼ
Ա.ԶԳԻՆ ՅԱՏԿԱՑՆԵԼ :

ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՐԾԱԿՈՐՆԵՐԸ

Գո՞րծը մարդուն համար, թէ՝ մարդը գործին:
Անվիճելի ձշմարտութիւն մըն է թէ, որեւէ ասպա-
ռէզի մէջ, գործին համա՛ր պէտք է որ մարդ փն-
տուի, և ո՛չ թէ մարդուն համար գործ. և սա-
կայն, նոյնքան անվիճելի իրողութիւն մըն է, որ յա-
ճախ հակառակը կը տեսնուի իրականին մէջ :

Եւ հետեւանքը . աղէտ, վտանգ, տակնուվրայու-
թիւն այն գործին, որ իր յարմար գործաւորին չէ
յանձնուած : Գործի մը արդիւնքները այնքան աւելի
յաջող, փայլուն և անմրցելի կ'րլան, որքան գործին
մարդը կամ գործաւորը՝ պահանջուած հանգամանք-
ներով օժտուած ըլլայ, ձեռնհասութիւն և ընդու-

նակութիւն ունենալ . ու փոխակարձարար գործի մը
հսկեւանքները և յնքան ձախող , նսեմ և աղետաբեր
կ'ըլլան , ո'րքան գործաւորը իր վրայ մարմնացնէ
անյարմարութիւնն ու անկարողութիւնը :

Անաշառ քննութեան մը բովին անցնենք մէկ
մը՝ աս մեր Առաջնորդ-գործաւորները :

Դարերէ ի վեր , աշխարհի վրայ մենք , հայեր՝
ձանցուած ենք իրեւ կրօնական ազգ մը և իր այն
ունեցած ենք մեր հոգեւոր իշխանութիւններն՝ կա-
թողիկոս , Պատրիարք և Առաջնորդ անուններուն
տակ . և հակառակ իրենց կրօնական կամ հոգեւոր
պետ անուանումին , անոնք միշտ ունեցած են նուև
քաղաքական հանգամանք և ազգովին ամէն կարգի
գործերու մէջ տիրականութիւն և մեծ ազդ եցու-
թիւն : Ազգը պետութեան մօտ ունեցած է իր ներ-
կացացուցիչը յանձնի կրօնականի մը , որ կը նախա-
գանէ բոլոր ժողովներուն և ձայն ու ազդե-
ցութիւն ունի ամէն խնդրոյ մէջ , քաղաքական թէ
կրօնական , կրթական թէ տնտեսական : Նոյն իսկ
այն գարերուն մէջ , երբ Հայն ալ ուներ իր թագա-
ւորն ու նախարարները , ու կը ճանցուէր իրեւ
պետութիւն , կրօնականներու հելլինակութիւնը ա-
մէն բանի մէջ դարձեալ անլինելի էր ու վճռա-
կան , ինչ որ պատմական փաստերով ապացուցուած
է :

Մենք նպատակ չունինք հոս քննելու կրօնա-
կան դասակարգին ունեցած այդ դարաւոր դիրքին

օգտակար կամ վնասակար կողմերը . միայն ըստնք
թէ , մարդ մը երբ գործին համար ընտրուած է
ու յարմար ստեղծուած , օգտակար կ'ըլլայ անտա-
րակոյս , անուանաւի ան կարապետ է ֆէնտի , թէ կարա-
պետ վարդապետ . եթենի և վարդապետ բառերը չեն
փոխեր կարապետի անձը . իսկ եթէ ԳՈՐԾԻՆ ՄՄ.Բ-
ԴԸ չէ . զէրոյի մը չափ իսկ նշանակութիւն չունի
անոր աշխարհականի կամ կրօնականի հանգաման-
քը : Եերկայիս , թէ մեր Առաջնորդ-գործաւորները՝
ո'ր աստիճան իրենց ստանձնած գործին մարդն են
շատ կենսական հարց մըն է Ազգին համար , զոր ,
կ'ուղենք իր ընդհանուր գիծերուն մէջ երեւան բերել :

Գաւառուի Հայուն ճակատագիրը՝ ինչպէս սահ-
մանադրութենէն առաջ , այսօր ալ մեծագոյն մա-
սամբ , յանձնուած կը գտնենք կարգ մը ապիկար
ու անյարմար վեղարաւորներու , որոնք , Առաջնորդ
կամ Առաջնորդական-Տեղապահ անուններուն տակ
ճշմարիտ փորձանքներ եղած են սա տառապող Աղ-
դին գլխուն , և որոնք փոխանակ ժողովուրդին շահե-
րը պաշտպանելու կառավարութեան առջեւ , իրենց
ազիտութեամբն ու անձարակութեամբը յաճախ կը-
վտանգեն զանոնք , և իրենցմէ շատերը կաւէ ար-
ձաններէ տարրեր նշանակութիւն մը չունին կառա-
վարական ժողովներու մէջ , ուր կ'երթան բազմիլ
երեւ Ազգին ներկայացուցիչը և ուր կը փայլին ի-
րենց մունջ հարսի ազդեցութեամբ : Հոս կը տեսնես
Առաջնորդ մը , որ խաղալիք եղած է կուսակցա-

կանոներու ձեռքին մէջ , հսն կը տեսնես ուրիշ մը , որ կը ծառայէ աղաներու կամ Էֆէնտիներու քմահանցքին , անդին երրորդ մը , որուն պաշտօնին գերազանց նպաստակն ու ձգտումը կեղրոնացած է փորն ու քսակը պարարելուն մէջ . ու խեղճ Ազգը . չարունակ կը տուժէ այդ անարժան սքեմաւորներուն երեսէն իր քաղորքական , կրթական բոլոր ձեսնարկներուն ու գործերուն մէջ , որոնց իրը թէ՝ վերին գեկավարը ըլլալու պաշտօնն ու կոչումը ունին :

Պահ մը քննենք թէ , ինչ են Առաջնորդի կամ Տեղապահի մը պաշտօնին զլիսաւոր դիմերը : Անիկա , յանուն Ազգին կ'երթայ գրաւել աթոռ մը կառավարութեան վարչական ժողովին մէջ . կը մասնակցի անոր խորհրդակցութիւններուն և կը կ'նքէ այն բոլոր պաշտօնական գրութիւններն՝ որոնք ժողովուրդին յառաջդիմութեան կամ յետադիմութեան զարգացման կամ փճացման , կենսական շահերու պաշտպանութեան կամ կորուստին հետ սերտ աղերտ ու առնչութիւն ունին . անիկա պաշտօն ունի հսն , այդ ժողովին մէջ , ներկայացնելու իր ներկայացուցած համայնքին ցաւերն ու տրասունցները , պէտքերն ու պահանցները . և գոհացում ստանալու՝ տիրող Սահմանադրական կարգ ու կանոններուն և օրէնքներուն համաձայն : Անիկա սրաշտօն ունի ղնկավարելու և առաջնորդելու իր նախագահութեան տակ գտնուող ազգային ընդհանուր , քաղաքական ու կրօնական ժողովները , ուսումնական , անտեսա-

կան , դատաստանական , թաղական և աղ տեսուչ խորհուրդներն ու հոգաբարձութիւնները , պաշտօն ունի հսկելու այս ամէնուն ուղիղ գործառնութեանց և օրինական քաղեր առնելին , անիկա հոգ պիտի տանիքական մանկուոյն բարւոք գաստիարակութեան , որեւերու , որբեայրիներու , աղքատներու խընամքրկութեան , ամուսնական և ընտանեկան կրնձուառութիւններու յարդարումին և լուծման , վանքերու , եկեղեցներու , ազգապատկան կալուածներու պահպանութեան և օգտակար մատակարարութեան . անիկա պիտի հսկէ իր քաջարդուն հովու , իր հօտին կրօնական , իմացական , բարոյական կեանքին բարձրացման և ազնուացման , նիւթական վիճակին բարւոքման և հաշտութեան բազմերանդ ծիածանը ու խաղաղութեան երկնառաք հրեշտակը պիտի հանդիսանայ իր ժողովուրդին ծոցը պատահած վէճերուն ու անհամաձայնութեանց մէջ . անիկա բեմէն իր տիրական և ազգու ձայնը պիտի հնչեցնէ ամէն դասակարգի ու ժողովրդական խաւերու ականջներուն . և վերջապէս անիկա է , որ իր Առաջնորդական թեմին անմիջական օղակը կը հանդիսանայ պիտութեան , պատարիարքարանին տարբեր աղգութիւններու հետ յարաբերութեանց կնճուտ շըղթային :

Արդ , ա՛յսքան փափուկ և բազմապահանջ պաշտօնի մը արժանի ըլլալու համար Առաջնորդէ մը կը պահանջուի շատ մը յատկութիւններ . ինչպէս ,

առողջ կազմութիւն՝ տոկոլու պաշտօնական յոդ-նաշխատ գործերուն, բարեձեւ հասակ ու համակրեցի դիմագիծ՝ յանկուցամուղ տպաւորութիւն յառաջ բերելու, առնական խրախա, զօրեղ ու հմայքոս ձայն՝ լսելի բլալու համար բեմէն և փոթորկելու ունկնդիմերուն սրափ ու մտքի ալքերն ու ծալքերը, բարոյական մաքրութիւն, հաստատուն, անկաշառ, ուղղամիտ նկարագիր՝ վարելու ամէն գործ, կարգադրմու ամէն խնդիր տրդարութեան կիունի ձեռին. վարչական տաղանդ, օրէնսդիմութիւն, պետական լեզուի հմտութիւն՝ կառավարական շրջանակներու մէջ պահելու իր դիրքն ու ազդեցութիւնը. մտքի ճոխ պաշար՝ կրթական հարցերը քննելու և արժանիքն ու չարժանիքը հասկնարար, նոր սերունդին դաստիարակութիւնը ժամանակայարձար ուղղութեան մէջ զնելու և պահելու. բացարձակ արթնամութիւն՝ որպէսզի անկրծութիւնն ու անբարոյականութիւնը, չարչաշանութիւնն ու քմահաճոյքը Շիրողանան իրնոց աղետալի մոււանքն ու դերը ունենալ ժողովուրդին մէջ. կուսակցական խրնդիրներու մէջ չէ զրոյութիւն, պատրիարքարանի հետ յարաբերութեան ձեռնհասութիւն, հարեւան ազգերու պետերուն հետ սիրաշահուելու կարողութիւն ևայն, ևայն :

Առաջնորդական պաշտօնին զիրքն ու բնութիւնը այսպէս դասաւորելէ յետոյ, իւրաքանչիւր ազգայինի կը մնայ, բաւական է որ ունենայ քիչ

շատ գիտելու, գտաելու կարողութիւն, նկատողութեան առնել նախի ի՞ր գաւառին Առաջնորդը կամ Տեղապահը և ապա միւս գաւառներուն, որոնց մասին ալ լուրերն ու տեղեկութիւնները, կենսագրականներն ու գործեղակերպի բանբերները չէ որ կրպակին առօրեայ լրագրութեան մէջ. ու նկատի առնելէ յետոյ, անվերապահօքն ու պաղարինութեամբ քննադատել զանոնք : Այն ատեն, արդառե երեցած պատկերները յուսահատեցնող տիրութիւն մը պիտի պատճառեն քննադատողին, և ձըմարտապէս արժանաւոր Առաջնորդ-գործաւորներութիւը այնքան անհշան պիտի տեսնուի անարժաններու բազմութեան մէջ, որ ցաւագին ու խորունկ հառաջներ պիտի պութկան կուրծքէդ և պիտի ստիգմուիս խոստովանել թէ, մեր ազգային կեամբին ներթին վերթերը շա's աւելի ծանր են՝ իսե արտադիմերը:

Այսօր որքան Առաջնորդներ ունինք, որ իրենց ծիծաղաշարժ պապանձումով կը պաշտպանեն Ազգին շահերը կառավարութեան առջեւ, անտեղեակ լեզուին, օրէնքին և դիւանագիտութեան. որքան առաջնորդներ ունինք, որ տակաւին այս ու այն ջողին քղանցքներուն կառչած կը մնան իրենց ողորմնի ինքնութեանը պահելու համար. որքան միծէ թիւը այն Առաջնորդներուն, որոնք այս կամ այն կուսակցութեան պրօպականատին իրը գործիք կը ծառայն և անոնց ամէնէն արտառոց պահանջումներուն

առ ահի գոհացում կուտան, իրենց Առաջնորդի բովանդակ հեղինակութեամբ . ո՞րքան առաջնորդ ու նինք, որ աւազ, ժողովուրդը կ'առաջնորդեն գէպի խորիորատ . . . :

Մէկ երկու տասնեակ տարիներ առաջ, Ազգը կը գանգատէր Երուսաղէմի և Մուշի Ս. Կարապետ վանքին հասցուցած վարդապետներէն, որոնցմէ չատերը մասւորական և բարոյական շառ խելծուկ պաշարով մը երեւան կուգային և մնձ մասը վարդապէս եպիսկոպոսներու փոքրաւորներ և տարբեր ասստերէցի անյարմար ոճչութիւններ էին միայն : Արմաշականները յաջորդեցին անոնց. սկզբնաւորութիւնը քաջակերական էր, ինչպէս կ'ըլլայ սովորաբար ամէն հայ նոր ձեռնարկի մէջ. սակայն այդ վարդապէս տանօցն ալ յուեշը ուեցաւ հետզետէ. Փիդիգապէս ու մարմնաւորապէս անյարմար աշակերաններ ձեռնադրուեցան և պես ու մօրուք դեռ նոր բաւած երիտասարդներ, իրեւ հայր սուրբ, Առաջնորդ Վարկութիւնը, և յուստիսաբութիւնն ու պատրանքը, նորոգեցին ու բազմապատկեցին Ազգին գանգասանները այդ անխոհնեմ ու անփորձ չնորհունակներուն դէմ:

Դարմանը, որովհետեւ չարիքի մը վրայ խօսիլ առանց գարման մը մասնանշելու, ինքնին ոչինչ չարժեք: Դարմանը շատ պարզ է ու գործադրելի եթէ Ազգը պահանջէ և գործադրել տայ: Նախ չարտունել երբեք ձեռնադրութիւնը անյարմարներու,

յետոյ, վարդապետ հասցնող ընծայարաններուն մէջ մեծ ոյժ տալ քաղաքագիտական, իրաւարանական անտևսագիտական և ընկերաբունական ուսումներու, պետական լեզուի և բնմական վարժութեանց . ու ՅԱԶՈՂԱՊԵՍ իրենց բնթացքը աւարտող և ձեռնադրութ աշակերաններ, գէթ երկու տարի իրբեւ ու սուցիչ պահու նոյն յարկին տակ, որ միջոց ունենան ինքնազարդացման. ետքը երկու տարի ալ պատրիարքարանի մէջ գործածել զանոնք ազգային ու քաղաքական ընթացիկ հարցերուն ծանօթացնելու համար, անկէ վերջը, երկու տարի եւս, կարեւոր թիմերու մէջ, իբր օգնական՝ պաշտօնավարել տալ փորձ ու հմտա Առաջնորդներու տրամադրութեան տակ. և ա՛պա վստահիլ անոնց առանձին վիճակի մը Առաջնորդութիւնը, արդիւնքը հիմնալի պիտի ըլլայ այս կերպով և Առաջնորդ-գործաւորը՝ իր գործին պատրաստուած . բայց կէտ մըն ալ կայ տակաւին . այս ամէնուն հետ չնջել միանգամ լնդ միշտ, ամուրի եկեղեցականութեան հակաբնական պայմանը, որ կը երաշեցնէ կոչում ու յարմարութիւն ունեցող արժանաւորներուն մնձ մասը . և ահա ա՛յն ատեն ԳՈՐԾԻՆ ՄԱՐԴԵՐԸ պիտի շատնան, պիտի դադրի չարիքը, ու պիտի բացուի բարիքի առատահոս աղբւեր մը:

ՀԱՅՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Գերագոյն հաջ ցը այս բաղմաշարչար Ազգին, որ շատ միտքեր զբաղեցուցած է և կ'ըզբաղեցնէ ու պիտի զբաղեցնէ դեռ շատ երկար տարիներ, քանի որ անարդ շահամուռթիւնը, գծուռ եսափրութիւնը, սասրնաքարը կիբքերը իր հաց բովանդակ լավիրշութեան մէջ, տակուին բաղմաթիւ ներկայուցիչներ ունին հայ անունը կրող սաղացէալիմ ոգիներու անձին մէջ, որոնք իրենց անարժան գոյութեամիր կը վիստան թունաւոր սաղաններու պէս հաս ու հնա, ու կը լործնատեն ասուսնեռու նման տեղ փայլու անրիծ մաքրութիւնները այս զբժրախտ ժողովուրդին:



Եւ սակայն, ո՞րքան ալ ախուր ըլլան իրականութիւնները, միթէ պէտք է յուսահասիլ ու ձեռքնթափ ըլլալ հայ Ազգին վերականգնումի հոյակապ ջանքին մէջ, երբեք զհասութիւնը տեղ չունի ճըշմարտապէս ազգասէրներու սրան մէջ, պէտք է խօսիլ, պէտք է զրել, պէտք է գործել, հոգ չէ թէ ապարդիւն կ'անցնին կամ թուին թէ կ'անցնին առանց հետք մը ձգելու, առանց ազդեցութիւն մը ունենալու, բեմի միջոցաւ, մամուլի միջոցաւ տարածուած ձշմարտութիւնները՝ սերմնահասիկներ են որ կը ցանուին ժողովուրդի մը միաք-անդաստանին մէջ. եթէ հասիկներ կան որ ապառաժի վրայ կիյնան, փուշերէ կը խեղդուին, մնունդ չեն գտներ,

կամ «ընդ բուսանին կը չորանան»։ ապահովաբար հասիկներ ալ կան, ո՞ր պարարտ հող կը գտնեն, կ'արմասանան, կը բեղմաւորուին և կ'արտապրեն ակնկալուած արդիւնքը, ու այդ բա՛ւ է վարձք և միմիթարութիւն՝ սերմնացան բեմախօսին, սերմնացան չրապարակագրին։

Հայութեան վերականգնումը պիտի փորձեմ խըսացնել քանի մը տաղերու մէջ, կրնամ ինչ ինչ տեսառթիւններու մէջ թերեւո սիսալած ըլլալ, սմանց համակարծիք և արբեններուն հակակարծիք գտնըւիլ, հոգ չէ, թող յաճախ կարծէիներ բաղիսին մէկ-մէկու, թող զիբար հասասաւեն կամ հակասեն, միշտ այդ բաղիսուններէն ճշմարտութեան լոյսեր պլաստակին, ինչպէս ամպերու ընդհարումին կը փայտակէ կայծակիլ։

Թէ անհասաներու և թէ Ազգերու վերականգնումի պլայմանները, բարձրացման ազդակները, կը ընան զանուիլ անոնց բարյական, մտաւորական, անտեսական և քաղաքական կենաքին բարւոքման ու բարգաւաճումին մէջ, տարակյու չիայ թէ, Հայութեան վերականգնումն ալ բուն խակ այդ փուլերուն ուստամասիրութենէն կարելի կ'ըլլայ երեւան բերել։

Բարոյական ահսակէսով Հայր կրնաց վերականգնիլ, լուրջ ու հրամական դաստիարակութիւն մը ընդուներով տունին ու գալուցին մէջ, բարյուկան դաստիարակութեան զագնիթագործ ոյտ պի-



աի արտուի կրօնական դաստիարակութեան ալ, որպէսզի նոր սերունդը օժառուի Քրիստոնէական մաքուր նկարագիրով։ Այսօր մեր աղջոց կրօնական դաստիարակութիւնը շատ յոսի և անուանական գոյութիւն մը ունի միայն, հետեւանքն ալ, ինչպէս կը անենենք, անկրօնութեան և անբարյականութեան օր աւուր զօրանալի և աստրածուիլի եղած է Ազգին մէջ, մանաւանդ վերջին երկու աստրուան ընթացքին, առանձանագրութեան լինայած և սակայն շատերի չհասկցուած ազատութեան անունի մը կեզծիքին տակ, կարգ մը անկրօն ու անբարյական ախտավարուկ հոգիներ ողողեցին հրազարակը, մըւտ գտան հայկեանքին մէջ, և աշխատեցան խզել Հայուն սրտէն հաւատաքի ու բարյականի այն գարրաւոր կապերը, որոնցմով կրցած է Ազգը պահել իր գոյութիւնը, դիմագրաւելով բնաջնջումի բոլոր եղեօներուն ու յորդակրումներուն, նախապաշտումները տապակելու անունով, իսկական հաւատքն ու բարյականն ալ վերցնել աշխատեցան այդ անհեռատես նորելուիները, առանց գիտակ ըլլալու թէ կը գտաւածանէն Ազգին դէմ։ Եւ որովհեաւ կրօնքի ու բարյականի թշնամիները, իրենց ոյժը կ'առնեն հայ եկեղեցին ու եկեղեցականներուն արդի յոսի ու ժամանակի պահանջումներուն հակոտնեայ վլճակին, Հայութեան վերականգնումին բարյական է՞ն հզօր միջոցը պիտի ըլլայ հիմնական բարեկարգութիւնը մեր եկեղեցին և կղերին, հին զրութիւնը այլ եւս կարելի չէ

շարունակել, եկեղեցին ու զպլոցը բարոյական կեանքի քուրանները պէտք է բլան նոր սերունդին, ու միանգամ լնդմիշտ Ազգը ըմբռնելու է թէ, բարձր նկարագիրը կրնայ կազմուել բարձրագոյն բարոյականով որ անբաժանելի է կրօնքին և մէկը միւշ սովոր միայն կարող է ամերականով ու լրանալ։

Մասւորական աեսակեսով, Հայուն վերականգնումը սախարութեան կը պահանջէ յաղաշնչում մեր կրթական անդրջնեղեղեան ու վատթար մէթուաներուն և ծրագիրներուն, որոնյ մէջ ահազին բուժին մը կը անենուի ամէն տեղ վերացական ուսումներու, մինչդեռ զբական ու գործնական զարգացումը համեմատարար անոնցան տեղ մը կը զբաւէ։ Մեր տարրական ու գիւղական վարժարաններուն մէջ անգամ անիմաստ ջանքեր մը կան հայ լեզուի ու սույցման զուգընթաց լնել Օսմաններէն, Ֆրանսներէն կամ Սնդվիերէն լեզուներն ալ, և ծրագիրը խճողել խել մը ո՛չ այնքան պիտանի ուրիշներով, անտես կ'առնուին զիւղատնատեսութեան, առողջապահութեան, մարմնամորդի, ձեւակուն ու ծարտարագիտական, գեղարուեսափ նման ժողովուրդի մը վիզիգոտական ու անտեսական ճակատագիրը բնորոշող անհրաժեշտութիւնները, մեր գլուխները հարկ է որ նոր սերունդը դաստիարակեն այնպիսի ուղղութիւնով մը, որ կեանիի իրականութեան յարևար հայեր պատրաստին, և ոչ թէ, մինչեւ հիմա եղածին պէս, անոնցմէ զուրս գան իմաստակներ, յաւակնուաներ, գործն ական

կեանքի անկարմար տիսեղծութիւններ , օժառւած սր-
համեջ գանկերով ու փառած ֆիզիքականով . ու Հա-
յութեան վերականգնումը այս հակայական աշխա-
տութիւնը ի գրուխ կրնայ համել Հայոց Միացեալ
ընկերութիւնը իր ձեռքն առնելով Թուրքիոյ բոլոր
նախակրթական հայ վարժարաններուն վերին հոգա-
տարութիւնը ու գելը , աղասիելով միանգամ ընդ-
միշտ զանոնք արդի վատթար և ապարդիւն վիճա-
կէն :

Տնտեսական անսակէտով , Հայը կրնայ վերա-
կանգնիլ գիտական օրէնքներու կիրաւումը որգե-
գրելով իր արհեստական ու արուեստական , երկրա-
գործական ու վաճառականական զարգացումներուն
մէջ , անտեսական նոր ձևոնարկներով և արտագաղ-
թի դադարումով : Հայը ի բնէ աշխատասէր , ըն-
դունակ , ձեռներէց և յառաջարէմ , կարող է աղն-
տեսակէս վերականգնիլ քիչ ժամանակի մէջ և գար-
մանել բոնապետութեան աւերները , մանաւանդ որ
իր բնաշխարհը անսպառ ու կոյս հարսաւութիւննե-
րով լեցուն է . հայերուս առջեւ բացուած են հիմա
րուն իսկ մեր երկրին մէջ շահու բազմատեսակ աղ-
բիւներ . մեր հայրենիքին մէջ հետղնեաէ կը զօրա-
նան սահմանադրական կարգերն ու գիւրութիւնները .
հասած է ժամանակը որ արտասահման դժուող հա-
յերը լրջօրէն խորհին՝ փոխանակ քանի մը հարիւր
կամ քանի մը հազար տոլարներով հայրենիք վերա-
գանալու , արհեստագիտութեամբ , մեքենաներով

ու բնագաւառի ձոփս գանձերը շահագործելու մի-
ջոցներով ուժաւորուած՝ վերագարձի սնհրաժե-
տութեան վրայ . ասիկա անցետաձգելի պահանջ մըն
է ու պէտք մը . հարկ է փութալ , քանի օտար շա-
հագործումներու հեղեղը ողողած չէ Թուրքիան . և
վերականգնումի այս գործին մէջ սաստարելու և ա-
ռաջնորդելու կոչումն ունի Հայկական Յարեգործա-
կան Ընդհանուր Միութիւնը , որ կարող է հրաշքներ
գործել իր միջոցներով :

Քաղաքական տեսակէտով , Հայութեան վերա-
կանգնումը կը կորօտի հաւասարութեան սկզբունք-
ներու մարմնացումին , որ տրուած է մեղի սահմա-
նադրութեան միջոցաւ . բայց այդ իրաւոնքին աի-
րացումը կախում ունի կարգ մը արհաժեշտ պայ-
մաններէ , որոնցմէ մէկն է մեր սերտիւ փարումը զին-
ուորագրութեան . այս փառաւոր ասպարէցին խո-
սովիլը՝ նախատինք մըն է որ կը նետուի . Հայու-
թեամ ձակտին . հարկ է որ օտար աղգերն ալ զիտ-
նան թէ , Հայն ալ , որուն՝ իրը պատմական Ազգ
գոյութիւն ունենալը կ'անտեսուէր . Օսմանեան Հայ-
ունիքին ուժեղ մէկ տարրը կը կազմէ , որ կը նայ
իր թուրք հայրենակիցներուն հետ կողք կողքի կը ո-
ւուիլ թշնամուկան սանձգութիւններու դէմ և իր
արիւնով պաշտպանել Հայունիքի հողը . ու թէ զին-
ուորական և թէ քաղաքական ասպարէցներաւն մէջ
պէտք է աշխատի Հայը բարձր դիրք ու պաշտօներ
ձեռք բերել իր արժանիքով ու ձեռնհասութեամբ .

ախուր իրականութիւն մը պիտօնի ըլլայ խոսառվաճնից
թէ սահմանադրութեան վերահաստատումէն ի վեր,
հաւասարութեան այս իրաւունքէն չկրցանք օգտափիլ
առաւելապէս արժանաւոր մարդիկ չունենախուս
համար : Շատ կարեւոր պայման մէն ալ կը կազմէ
կրօնապէս բաժնուած հայ անջատ եկեղեցներուն
միացումը , որ տաեն Ազգը կը ներկայանայ պետու-
թեան միակ պատրիարքարանով մը . ու այս ոլ կա-
րելի է իրագործել Մայր-Եկեղեցին հիմնական բա-
փոխումովը : Կենսական երրորդ պայմանն է անտա-
րակայս , Հայ քաղաքական կուսակցութիւններաւն
համերաշխութիւնը , ու անոր համար ալ , բարի կո-
մեցողութենէ , անեսամոլ ազգասիրութենէ տարբեր
բան չի պահանջուիր :

Ինչպէս զիւրին է ըմբառնել, կրօնա-բարոյական, տնտեսական, մտաւորական և քաղաքական այս տեսակէնները՝ Հայութ թեան վերականգնումի շղթավին զանազան օղակները կը կազմին, մէկը միւսին կիցուած, մէկզմէկով ամբողջացած, ու ամենուն գործադրութեամբը՝ ապահովուած փրկութիւնը Ազգին, որուն կը ձգտի ու կը տենայց ամի՞նուած հոգին:

ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆ ԵՒ ՄԻՈՒԹԻՒՆ

Ուր կը դիմու, տառապեալ ու տարաբախս
Հայութիւն, ինչու չես տեսներ այն անել վիճը, ուր
կ'առաջնորդեն քեզ՝ քու գաւակներուդ յախուռն ու
անմիաբան քայլերը: Երկնաք անկարեկիր աչքերով կը

դիմէ քու ողջակիզումդ, և աշխարհն անտարելու-
թեամբ ականսատես կ'ըլլայ քու տուայտն պիդ . ո՛ւր
որ կը դարձնես պատասազին նայուածքներդ, սառն
ու անզգայ ակնարկներու կը հանդիպիս միայն : Ա-
բէլի մը արիւնը բողոքեց յաւիտմնական Սրդարու-
թեան, և կրցաւ դզրդել Անոր սիեղերական գահը.
Ֆէրբերի մը սպաննութիւնը եղեքրական ուժգին
հոսանքի մը նման ցնցերու գօրութիւնն ունեցաւ
ամբողջ Աշխարհը . սակայն քու հարիւր հազարներով
Աբէներու կողէն ու սրտէն հեղեղանման խուժող,
դաշտեր, ձորեր ուսուգող, գետեր, ծովեր ներկող
արիւնի հոսանքներուն մինչող ձայնը չկցցաւ հաս-
նի երկինք, քու քարերու զարնուելով ջախջախ-
ուած, ահուելի գանակներով յօշուուած հրեշտակ
մանկիկներուդ վարդակարմիր արիւնը, քու՝ վայ-
րագօրէն բոնաբարուած մասաղատի կոյսերուդ հո-
գեղալար աղաղակը, աննկարագրելի ու քոտմնա-
սարսուու տանջանքներով մորթուուած, կացինա-
հարուած, գնդակահար ու սրախողիսող անմեղ որ-
դիներուդ ահեղադոչ որոտումը, սրբազդուած ե-
կեղեցիներուդ, հրդեհուած աւերակներուդ դժոխա-
յին ու սահմակեցնող տիսարանները՝ ո՛չ մէկ ար-
ժէք չունեցան Աշխարհի աչքին . ինչո՞ւ արդեօք :

Եւ ահա այժմէականն ու կենսակամն այս «ին-
չու»ին մէջ կը կայանայ, և ո՛չ թէ մարդուս մար-
մինը փուշ գուշ լնող, սիրաը կոտուայնող ու հոգին
բոցառող իրողութիւններ պատկերացնելուն մէջ,

ու հթէ զուլումի աշխարհէն, արիւնի հայրենիքէն, ծով-ցաւերու երկրէն գրտւագներ յիշեցուցի, նպաւակս է զօրեզապէս շեշտել այդ ամաղոք «ինչուն» քննելու հարցին կարեւորութիւնը։ Յիշուած կըսւ կըծալի պատկերները արդիւնիներ են, որոնց հարկ է հետազոտել պատճառը, ու գանել դարմանը. ո՞րքան ալ խորունկ ըլլան մեր վերքերը, չի բաւեր ու չի զօրեր Դուրեհանական լալկանութիւնը ու սպառող հեծկանքներով աղաղակներ բարձրացնելը,

«Այս ճակատագիրը ի՞նչ ուն է Սասուած,

Սրդեօք դամբանի մուրով է գծուած . . .»։

Ոչ, հայուն վերքը մանկական բանաստեղծութիւններով չի բուժուիր, Հայուն տառապանք, ուռուցիկ բանախոսութիւններով, պոռոսախօս ճառերով, յիմար քաջագործութիւններով չի վերջակէտուիր, այլ պազարիւնութեամբ՝ խուզարփելով Ս.ՊԴԻՒՆՔԵՐՈՒԽՆ ՊՈՏՃԱՄՈՆԵՐԸ իրենց բնական ու քաղաքական կարուածներուն վրայ, և անողոք դատաւորի մը պէս, հարցապնդելով զմեղ թէ՝ ինչու կ'ենթարկուինք այս աղէններան, ի՞նչ լնթացքի մէջ կը գանուինք անհատապէս ու հաւաքապէս և ո՞ւր կը տանին մեղ՝ մեր յախուռն ու անհաշիւ քայլերը։

Իմ կարծիքով, պարզապէս յուսահատի մը անարաման աղաղակն է, մեր կուրծքը խորտակող ցաւի մը պոռթիկումը՝ գոչել ի լուր աշխարհա, թէ մենք կը տառապինք, որովհետեւ Հայ ենք, մենք կը խոշտանգուինք, որովհետեւ յրիսոնեայ ենք. ու

զիզ դատողութեամբ կարելի չէ ասոնք ապացուցանել, ո՞չ ալ այդ աղաղակը դարման մըն է մեր վիճակին։

Ոչ միայն Հայը, այս ամբողջ մարդկութիւնն ալ կը տառապի աշխարհի վրայ, ուր գոյութիւն ունին տառապանք ևւ աղէններ, որոնք սակայն երկու զիմաւոր կարգերու կը բաժնուին. — Բնական և Անբնական կեանքի եռուցեռումով ապրող արեւուա քաղաք մը կը տեսնես յանկարծ աւերակներու կոյսի մը կը վերածուած, երկրաշարժի զօրաւոր մէկ ցնցումէն. բնական աղէտ մըն է աս, որ ունի իր հետ համակերպութեան սափազող պահանջը։ Խաղաղ ու երջանիկ լնամանիքներու ծոցէն խղուած թարմաբոյր կեանքեր սուրփ ևւ հուրփի կ'ենթարկըւին մարտագոռ դոշտերու մէջ, անդնական աղէտ մըն է աս, որ իր հետ ունի ըմբսսացումի և բողոքի անդիմազրելի շեշտը։

Եւ երբ ոչ-բնական չորփքներու և աղէտներու առջեւ կորողանանք զսպել դիւրագրգուականութիւնը և վերլուծել արդիւնքները իրենց պատճառներու տրամարանական ուղղութեամբ, այն տաեն պիտի ստիպուինք խոստովանիլ թէ, իրաւունք չունինք գանգատելու Սասուածոյ դէմ, որ խաղացութիւնն ու սէրը կը մարմիացնէ, իրաւունք չունինք արանջելու Աշխարհի դէմ, որիր հայիւն ու քաղաքականութիւնը ունի։ Մեր գանգատաներն ու արաւունջները պէտք է ուղղել հո՞ն, ուրկէ ծագում կ'առնեն

աղէսները :

Բնութիւնը կարգաւորուած օրէնքներու համադրութիւն մըն է, այդ օրէնքներուն անսաստել անխուսափելիորէն աղէտ կ'արտադրէ : Քրիստոս՝ Իր ամբողջ կեանքին մէջ, սիրոյ և խաղաղութեան գերազանց ախպարը հանգիսացու, ու Իր ետեւէն խաղաղութիւն և երջանկութիւն կը չողարձակուէր : Նա առանց խորիի, ընդհանուր մարդկութեան «գուք ամէնքդ եղբայրներ էք» ըստ : Նա առանց զանազանութիւն զնելու ազգերու և ցեղերու միջն «մէկզմէկ ուրեցէք» ըստ, և «խաղաղութիւն կը թողում ձեզի» յայտարարնց : Ու երբ կը տեսնենք, որ եղբայրութեան կոչումն ունեցողներ զիրար կը փողուն, և մէկզմէկ սիրելու տեղ ատելութեամբ վառուած են, ու խաղաղութեան հրեշտակը հալածուելի, ատելութեան սատանան կը թագուարէ, որ ուն է յանցանքը : Աշխարհի վկայ ո՛չ մէկ արցունք, ո՛չ մէկ հառաջ ու արիւնահեղութիւն գոյութիւն պիտի չունենար, եթէ մարդ «սիրեր իր նրանը, իր ւնկերը՝ իր անձին պէս» և չուզեր «լնել ուրիշն, ինչ որ չի կամենար իր անձիւ» Մարդկութեան կողմէն անտեսուած, խաղաղութեան ու երշանկութեան, սիրոյ ու եղբայրութեան այս տղամանութանին դարձեալ տուած է մեղի մարդկային աղդին մնածագոյն հերոսը ու անհման նահատակը՝ Քրիստոս, զոր տակաւին քննադատել կը յանդզնի դարու սկեպափի ողին, որուն վարդապետութիւննեւ

քը չն ապահովաբար, որ վարդապոյն պիտի լնէլին մարդուն կեանքը :

Այս անտարակուսելի ճշմարտութիւններուն առջեւ վարոնիլ, միութեան և համերաշխութեան կոչին տակաւին անզգայ մնալ, միաբնուած սոփեւտութիւններու թոհն ու բոհն մէջ, աջ ու ձախ հարուածել ու քանդել ինչ որ անհրաժեշտ տարրը՝ Կրկազմէ մեր ազգային գոյութեան, հանրային շահը զոհել մեր եսի մզուցքին, անտեղիտալի կերպով կորստարեր բնթացք մըն է Հայութեան համար . օ՞ն, զգաստութիւն, ո՞ւր կը դիմենք, դէպի կեանք, թէ դէպի մահ :

Եթէ Հայը չէ որ պիտի յաւալինի ամբողջ աշխարհի սիրոյ և խաղաղութեան ուահվիրան հանդինալ, նպատակ մը բարձրագոյն՝ որուն կը կարօտի մարդկութիւնը, գոնէ կրնալ ինք իր մէջ ամփոփակ և իր կրած աղէսներուն ու վէրքերուն դարձոնք գտնել, սիրոյ և համերաշխութեան, զգուշաւոր և հեռատես քաղաքականութեան ծոցը, և ամրապնդուելով իր հայրենիքին ու հայրենակիցներուն հետ միութեան կապով, համելի այն իտէալին՝ որ իր փրկութիւնն ու ապահովութիւնն կ'ողջողուրէ ծիսամնի շոշացողումով :

Պահ մը նկատենք երկրի մը կամ պետութեան մը մանրանկարը՝ քաղաքի մը մէկ թաղը, և նոյն երկրին այլացեղ ու այլակրօն ազգաբնակութիւններն ալ համարենք թաղին դրացի տունները . բայսնի է թէ,

մէն մի տուն ա՛յն տուն երջանիկ ու զօրաւոր կ'ըլ-
լայ, երբ իր պարագաները կ'առարին սիրոյ և խաղա-
ղաթեան անոյշ մթնողարափ մը տակ, և այդ թաղը
ա՛յն տանեն իր վրայ կը մարմնացնէ զերակիո-
ոյժ մը, երբ գրացի տուները փախարած համակրան-
քով ու վասահութեամբ կոսպուոծ մէկմէկու, քա-
ղաքին տարբեր թաղերու թշնամական զիտաւորու-
թեանց դէմ կը պաշտպանեն իրենց թաղը: Արդ, այս
թաղը կրնանք նկատել մեր Օսմանեան հայրենիքը և
դրացները՝ Խորամ, Հայ, Յոյն և այլ ազգերը,
ուրոնց ներդաշնակ ու անկիղդ համագործակցութեամբ
միայն կարող է բարգաւաճիլ մեր երկիրը, և որոնց
միութենէն միայն կրնայ ծնիլ անխորտակելի ոյժ մը,
որ պաշտպանէ Հայրենիքը օտար պիտութիւններու
երկրակալական անիրաւ շահագիտութեանց գէմ:

Բայց ինչպէս ըսի, սիրոյ և համերսութեան
առաջին բարն ու վասարանը ընտանեկան յարեն է,
անբնական ու անտեղի չչ ենթաղբել, թէ երբ տան
մը մէջ, հօր ու զաւկի, եղբայրներու և քոյրերու
միջն ատելութիւն և անմիաբանութիւն կը արիէ,
անոնք պիտի կարսղանան դրացներու հետ սիրով
շաղկապուիլ և համերաշիրիլ:

Մեր հայրենիք-թաղին Հայութեան տո՛ւնը նախ
պարսաւոր է իր մէջ սէրն ու միութիւնը թագա-
ւորեցնել, ի՞ր իսկ երջանկութեան և առանովութեան
համար: Մեր քաղաքական կուսակցութիւնները և
չչոքները, ազատականներն ու պահպանողական-

ները նախ իրենց մէջ կուելու ևն խաղաղութեան
դաշնոքը, ու հե՛րիք որչափ զիրար տաեցինք, հար-
ուածեցինք և եղբայրասպան անթիւ զոհերու կորուս-
տը ովբացինք: Հայրը որպին կըսպաննէ, եղբայրը իր
եղբայրը կը խողխողէ, ու տունը կը կործանի: Խոր-
հելակերպի և գործի, գաղափարի ու տեսութեան
տարբերութիւնները՝ ճշմորտութիւնն ու լաւագայնը
երեան բերելու պէտք է ծառային և ո՛չ թէ ան-
պատճառ թշնամութիւն և ոճրագործ արարքներ: Լու-
տեր և Զուկինլ, կրօնական երկու մեծ բարեկար-
գիները, իրենց բուռն վիճաբանութիւնները կը հաշ-
աեցնէին «ամէն բանէ առաջ յիշե՞նք թէ եղբայր
ենք» խօսքով մը, որ վսիմներու վսեմագոյնն է:
Հայ կուսակցութիւններն ալ, ամէն բանէ առաջ յի-
շելու են թէ, Հայ են ու գրկարաց ընդունելութիւնը
թող ընենմիուրեան և համերաշյուրեան եղբայրական
կոչին, որ կը հնչուի աշխարհիս չորս կողմերու Հա-
յութեան սրաէն ու հոգիէն և կ'արծագանգուի նո-
հատակներու գերեզմանին խորքերէն . . . :

ՀԱՅՈՒՆ ԽՈՐՈՒԿԱԿ ՄԷԿ ՎԵՐՔԸ

Ինչպէս մարդկալին ֆիզիգական վէրքերուն
խորունին ու թեթեւը կան, բացայաց է որ բարու-
յական վէրքերն ալ, իրենց բնութեան համեմատ,
կ'ունինան ծանր կամ թեթեւ տեսակներ:

Հայը, մարդկութեան այս թշուառ ըեկորը, վի-
րաւորուած է իր բովանդակ էութեամբ շատ վէր-

քեր ունի ան , որոնց դարմանումին վրայ մասածել ամէն Հայու սեպուհ պարտականութիւնն է . սաւ կայն դարմանը գտնելու համար , վէրքին բնութիւնը հարկ է նախ ճշդել :

Մանուկիներուն իսկ դիւրըմբռնելի իրողութիւն մըն է թէ , մարդ աւելի կը վշտանայ , կը տառապի իր ազգականին , բարեկամին նենգութիւններէն , հարուածներէն , քան` հեռաւորներու , թշնամիններու . իրարդաւանքին և արձակած սլաքներէն . որովհետեւ առաջններէն սէր ու պաշտպանութիւն ակնկալիլու բնական իրաւունքին դիտակցութեամբ , ինքնաւ պաշտպանութեան պէտքը չկրնար նախատեսել , մինչդեռ միւններէն վնասուելու հաւանականութիւնը գիտնալով , զգուշուոր միջոցները իրեն օգնութեան կը կոչէ : Այսպէս ալ Ազգ մը , աւելի կը տուժէ , կը կորսնցնէ զինք բազկացնող անդամներուն անհաւատարմութենէն , մատնիչութենէն , անարդարութենէն՝ քան օսարին որեւէ ձեւի տակ ունեցած յարձակումներէն : Անցեալին մէջ Հայաստան այնքան չվնասուեցաւ արտաքին թշնամիններէն , որքան որ տկարացաւ ներքին խոտվութիւններէն : Վարդան չպիտի ինսար Աւարայրի ռազմադաշտին վրայ , եթէ Վասակի դաւաճանութիւնը իր ոյժը ջրատած չվար . հայ պատմութեան մէն մի էջին վրայ արձանագրուած կը գտնենք սա սոսկալի ճշմարտութիւնը , թէ Հայուն էն խորունկ վէրքիրը դուրսէն աւելի ներսէն բացուած են իր սրախնվրայ , լայնա-

փեռեկ ու կարեվէր :

Պահ մը մոռնանք հինը ու ներկային վրայ սեեւ ունիք մեր հայեացքը . համիտական բռնապետութիւնն սա վերջին երեսնամեւայ շրջանին վրայ միայն . թզթատենք հայ յեղափոխութիւնն պատմութիւնը և պրատենք կարմիր գաղզանին օրով թէ Պոլսայ և թէ գաւառներու մէջ Հայու կեանքին փուլերը . ո՞հ , ի՞նչ եղբայրուսպան գաւադրութիւններու , ի՞նչ վաս մատնութիւններու , ի՞նչ զծուձ շահագիտութիւններու առջեւ պիտի գանուխնք . մեր ուկորները փուշ լնող ի՞նչ սև դրուագներ պիտի ցցին իրենց պէտքալի տառւնը : Հոհ պիտի տեսնենք հակայ տաղանցումը հայ եկեղեցականներու , օրագորդներու , պաշտօնատարներու , յեղափոխականներու , ուսեալ թէ անուս ամէն դասակարգէ անհաւաներու , որոնք զոհած են Ազգը՝ իրենց փառաւիրութեան , պատուանշանի սիրութեան , դրամապաշտութեան , պատուանշանի մը , անասնական կիրքերու և եսամորութեան : Փոմը , անասնական կիրքերու և եսամորութեան : Փոմը , ուսեալ թէ անուս ամէն դասակարգէ անհաւաներու , ուսեալ զոհած են Ազգը՝ իրենց փառաւիրութեան , պատուանշանի սիրութեան , դրամապաշտութեան , պատուանշանի մէկ խոսքով , ինչ խօսքով , իւղ իրենց ուխտին , կոչումին , մէկ խօսքով , իւղ քսած համիտի արիւնոտ հացին . և ի՞նչ որ կարմիր Սուլթանը չպիտի կրնար յաջողցնել իր գիւային համարով , իր սուլիններով , Հայուն ներքին իրարատեցութիւններն ու անձնասիրութիւններն իրականացուցին լիովին և բացին խորունկ վէրքեր այս գժբախտ Ազգին կուրծքին մէջտեղը :

անմիջապէս յետոյ, առան մը արտակարգ ոգեսրութեամբ հետապնդուեցան ժուռնալճիները և երևան բերուեցան մութի մէջ գործող լէզէն մը Համբարտ ալդ արշանիեւիսրէն, որնց վրայ նևառաւած թուքն ու մուրը, անէծքն ու հայհոյանքը՝ առաւ նիւթ մասակարարեցին լրագրութեամ. այդ երկրաւեր միքրապներու բանակին մէջ, պակաս չէր թիւը նաև հայերուն, որոնք իրենց սիրազործութիւններով կը գերազանցէին խոկ իրենց ոչհայ արհետակիցները: Տարակյս չկայ թէ, շատերն ալ ձածկուած կրցան միալ, ինչպէս որ անմեղ աեղլը բերնի ծամոց եղողներ ուղ գանուեցան. բայց խոդին այն է թէ, միւայն այդ ժուռնալճիներն էին այս երկրին աղէտքն ու արհաւերքը, և միայն զանո՞նք հարկ էր արտաքսել երկրէն կամ հեռացնել իրենց պաշտօններէն ու հանրային գործերու մասն ակցութենէն: Մեր ուշադրութիւնը սոսկ մեր հայ շրջանակին վրայ դարձնենք. ժուռնալճիէ մը աւելի վասնգաւոր ու վնասակար տարրեր չունի՞նք այսօր մեր ազգային կրօնական ու կրթական կալուածներուն վրայ, Առաջնորդ, վանահայր, քահանայ, ուսուցիչ, ժողովական, թաղական, հոգաբարձու ևայն, որոնք իրենց վասութեամբ, անարժանութեամբ, նենգամութեամբ, շահամոլութեամբ, ցեցեր և ուսիճներ դարձած կը ծձեն Ազգին կենսունակութիւնը, կը շահագործեն իրենց վասահուած պաշտօնները. ի՞ն ըրէնք կամ կ'ընենք այս կարգի ախտավարտ էրէց

ներու համար. կ'ըսուի, կը գրուի, կը դատապարտուի, երևան կը բերուի իր ամննէն տգեղ արարքներովը. և սակայն կը մնայ իր պաշտօնին, իր գիրքին վրայ հաստատուն. վատահամբաւ սրիկայ մը, ոճ մը ժահրալից, որ կը ստէ, կը կեզծէ, կը խայթէ, կ'աղականէ տղդային մինուլորաք, կը դաւաճնէ, լրդուուկ անոտօթի մը բովանդակ ինկածութեամբ, ու դարձեալ կը գանէ զինքը պաշտպանուներ. Ազգին քանդումին կ'աշխատի, ու նորէն կը գանէ միջոցը Ազգին հայը ուտելու. իր վասութեանց համուր խայտառափօրէն կը վանտուի տեղէ մը, և ուրիշ անգ մէկ կրկին կընդունուի. և անս այս վիճակը, Հայուն խորունկ մէկ վէրքն է և այդ վէրքը չպիտի բուժուի, քանի այս կարգի ախեղծութիւններ պահուեին իրենց պաշտօններուն ու դիրքերուն վրայ, հեռացնելու, վարելու է զանոնք բացարձակ խատութեամբ, երբ քննուած կապացուցուած է որեւէ պաշտօնեայի մը անարժամութիւնը իր պաշտօնին, Ազգին պարտքն է զայն առյաւետ գաղընելու ու վտարել: Եւ կը բուժուի այդ վէրքը:

ՆՈՐԻ ՈՒ ՀԻՆԻ ՊԱՅՔԱՐԸ

Թիւրիմացութիւնը կամ ինդիր մը մտկի ևութիւրիմացութիւնը կամ ինդիր մը մտկի ևութիւրիմացութիւնը կամ ինդիր մը մտկի ևութիւրիմացութիւնը, պատկէս ըմբռնելու և դատելու վութկոտութիւնը, որ մեր մէջ սովորութիւն դարձեր է, օսմ. Ասհ-

մանագրութենէն ի վեր ծնունդ տռւած է Նորի ու Հինի պայքարի մըն ալ . և որովհետեւ այս պայքարը տեղ տեղ չափազանցութեան տարուած և բապանագին հանգամանք մը սասացած է , կ'արժէ զայն հակիրճ խորհրդածութեան մը նիւթ ընկ ու քննել՝ իր իսկութեան և բնականութեան մէջ :

Ընդհանուր կերպով աիրազ համոզումը սա եղած է գժբախտաբար . թէ՝ ինչ որ անցեալ ժամանակի կը վերաբերի , հին է ու անպէտ և ո՛վ որ 20—30 աստեկան չէ , հին է և հինցած գաղափարներու տէր ու պէտք է որ քաշուի ասպարէզէն , տեղի տալով նորելուն , որոնք անպայման լուսամիտ և արդի քաղաքակրթութեան լիովին գիտակ կ'ըլլան առնասարակ , որովհետեւ գեռ պեսերնին նոր բուսած է և 20—0 տարեկան են ու նոր . այս ծիծաղելի ու կործանարար վարդապետութեան կը հետևին նորերը , այսինքն երիտասարդները և կ'ուզեն իրենց ձեռք անցնել աղգային ամէն կարգի գործերն և ա՛յս սկզբանքով է որ յարձակումներ կը գործուին եկեղեցին ու կրօնին դէմ , բարոյական ու կմնցաղավարական սովորութիւններու դէմ , և այս խորհելակերպով երեւան եկած են ազատ սերն ու նոր սերդականութիւնը :

Միւս կողմէն ալ , անոնք որ իրենց երիտասարդութիւնը անցուցած են , արհամարհանքով կը վերաբերուին դէպի նոր սերունդը , զանոնք կը նկատեն թեթեսողիկ , խակ մտածողներ , փորձառութենէ

զուրկ , և կ'ուզեն իրենց ձեռքը պահել աղգային բոլոր գործերուն զեկը , ու պինդ կառչած հին ոսուրութիւններու , և հին օրէնքներու , կ'ուրանան եւ կեղեցին բարեկարգուելու պէտքը ու կրօնական և բարոյական ամէն կարգի հարցերը մեր նախահայրեարուն ակնցցովը կը պահանջէն որ դիտուին և ամփոփսի պահուեին հին ըմբռնումները :

Եւ ահա այս երկու ծայրահեղութիւններն են որ յառաջ կը բերեն նորի ու հինի անտեղի պայքար մը , մինչդեռ շատ դիւրին է փախաղարձ հասկացողութեամբ լուծել ինդիրը , մէկզմէկու մօտենալ , համաձայնի ու համերաշխ վիճակի մը վերածելով մագրեցնել պայքարը , որ ստեն , նորի ու Հինի միւգագումով աղգային կեանքն ալ պիտի գտնէ իր ուղղութիւնը :

Նախ հիներն ալ , նորերն ալ , հարկ է որ ընդունին սա ճշմարտութիւնը թէ , ամէն հին ու ամէն նոր առանց բացառութեան օգտակար կամ վնասաբան առանց բացառութեան օգտակար կամ վնասակար , լաւ կամ գէշ նկատելը՝ բացարձակ տիմարութիւն է . անձերն ու իրերը , գործերն ու խորհուրդները իրենց բնութեան և արդիւնքներուն համենան ընդունելի կամ մերժելի ըլլալ ըուրջ տեսութեան մը առջեւ . կամ շատ հին սովորութիւններ , հին կարգ ու սարքեր , հին ըմբռնումներ , որոնք զարեր առաջ ո՛քան օգտակար էին ու կարեւոր , որքան կեանքը քաղցրացնելու և աղջուարեւոր , որքան կեանքը քաղցրացնելու անհրաժեշտ ցնելու յարմար , այս որ ալ նո՛յնքան անհրաժեշտ

Են ու պիտանի . բայց միենոյն առևն , կան նաև հին շատ բաներ ալ , որոնք անօգուտ և անպիտան են ոյլես ու մերժելի . փոխադարձարար , կան շատ նոր սկզբունքներ , նոր հայեացիներ , նոր տեսութիւններ ալ , որ անվարան պէտք է ընդունինք իրր քաղաքակրթակրն պայմաններ ու մեր զարգացումին , յառաջդիմութեան անհրաժեշտ ասարբեր . բայց մոռնալու չէ թէ , շատ նորութիւններ ալ կան , ուրո՞ք վնասակար են , մեր ազգակին գոյութեան կը սպասնան , աղեասալի արդիւնքներու կը յանդին և խոսելի ու մերժելի են :

Հետեւապէս անհրաժեշտը բանի մը հին կան նոր ըլլալուն անսակէտը չէ որ մոզ պիտի հետաքրքրէ , ոյլ անոր կարեար կամ անկարեար , օգտակար կամ վնասակար , պաշշաճ կամ անպատշաճ լլալը . ու սովոր կարելի է ծզել ուղղակի խնդրոյն բնութիւնը , ուղղութիւնը , արդիւնքները ուսումնասիրելով , առանց կարեռութիւն ընծայելու անոր հնութեան կամ նորութեան . ինչ որ ինքնին անարժէք է և ախտաբութիւն :

Նմանապէս մտքի մնանկութիւն կը նշանակէ կարծել թէ , ո՞վ որ երիտասարդ է , ա՞նսպատճառ խելացի կ'ըլլայ և ժամանակին մարդը , իսկ ո՞վ որ երիտասարդ չէ , տղէտ կ'ըլլայ ու գործի անցարմար . այսնի է թէ , նորերուն մէջ ալ , հիներուն մէջ ալ , կրնան գտնուիլ խելացիներ և անիմելքներ , ձեռնհաներ ու անձեռնհաներ . եթէ երիտասարդը իր

տարիքին բերումով եռանդ ու կորով ունի , առարիքը առածն ալ՝ փորձառութիւն ու պաղարիւնութիւն ունի . ինչպէս երիտասարդներուն , նոյնպէս ծերերուն՝ այդ յատկութիւնները անհրաժեշտ պայմաններ են ազգային գործերու նպասառկայարմար ուղղութեան . երիտասարդը յարգելու է ծերին փորձառութիւնը և ծերը յարգելու է երիտասարդին խանդավարդնը , երկուքը քով քովի գործերու են և իրարմէ օգտառելով զեկավարելու են Ազգը :

Երիտասարդներ . մի՛ կարծէք թէ , հայ կրօնքին , հայ եկեղեցին , հայ սովորութիւններուն ու ըմբանութերուն մէջ , ամէն հնութիւն արհամարհել կ'ինայ ձեզ . եթէ գուշ ձշարտապէս կը սիրէք ձեր Ազգը , կը սիրէք Հայութիւնը , գիտէք թէ , մեր հայսահացրելին , մեր պատկերէն , զարեր առաջ ձեզի կատկուած շատ մը բաներ կան , զորնք գուրգուրանքով պահելու պարաւաւոր էք գուշ . զիտցէք թէ , կրօնքն ու եկեղեցն , բուն իսկ մեր Ազգէք թէ , կրօնքն ու եկեղեցն , առաջնորդներու կրտսելունը գութեան գոյութիւնը երաշխաւորելու բնութիւնը ունին . զիտցէք թէ , բարյական դաւանանքներ կան , որոնք հայ ընտանիքին մաքրութիւնն ու սրբութիւնը կը նուիրագործեն և անսնց բարձումով կը քայլացուի ընտանիքը . և երբ քայլացուի , այլաւ սեռուի հայ ընտանիքին տոհմացին աւաքինութիւնը , անխուսափելի է նաև քայլացումը Ազգին , քանի որ Ազգը ըսկով կը համեցուի ընտանիքներու մաքրողութիւնը միւնոյն լեզուով , հաւատքով . կրօնքով ,

բորոյականով ու պատմութեամբ յօդաւորուած : Այս՝ մերգեցէք ինչ որ նախալաշարում է, ինչոր ժամանակի ողին և ձՆՄԱՄԻԾ քաղաքակրթութեան չամապատասխաներ, ինչ որ կը կառեցնէ ձեր իրական յառաջդիմութիւնը, սակայն մի՛ կարծէք, թէ ինչոր նորամուտ է, ինչոր եւրոպական կամ ամերիկան սովորութիւն կամ ըմբռնում, սնապայման լու և ընդունելի : Մի՛ կարծէք թէ, դուք օժառուած էք այն ամի՞ն յատկութիւններով, որոնք պարտաւորիչ են Ազգին նաւը անվտանգ և ապահով նաւահանդիսատ առաջնորդելու . գիտցէք, թէ, դուք շա՛տ կարօտ էք չափահաններու և ծերերու փորձառութենէն և տարիներու ընթացքին մէջ անոնց ամբարած հմտութենէն օգտուելու . անոնց առաջնորդութեամբ սիստի կինաք անսայթաք ընթանալ և չրացիկ կեանքի անդունդներուն մէջ ձեզ զի անձանօթ ժայռերու և խութերու . ու մանաւանդ լիշեցէք թէ, դուք ալ 20—30 տարիներ վերջ կ'ունենաք այն տարիքն ու հասակը, զոր հիմա կ'արհամարհէք ու անպէտ կը նկատէք, և այն տաեն չափակ ուզէիք որ ձեզի յաջորդող նորերը՝ ունենացին ձեզի հանդէպ այն ընթացքը՝ զոր ունիք դուքհիմա :

Չափահաններ և ծերեր . դուք ալ լիշեցէք ձեր երիտասարդութիւնը, մի՛ մոռնաք թէ, նորահասներու ջլապինդ բազուկներուն պէտք ունիք Ազգին գործերը բարւոք ուղղութեան մէջ պահելու համար . փոխանակ անտեղի հակառակութիւններու ջլատե-

լու նորերուն գործելու հոսմագր, քաջալերեցեք զանանք և ձեր առաջնորդովի դերին մէջ մի՛ ունենաք այն բնթացքը՝ որ ձեր ինքնասովրութիւնը կը զգուի և երիտասարդուներուն արժանապատութիւնը կը վիրտուորէ . քաղցրութեամբ և ներսողամատթեամբ ուղղեցէք անսոնց թերութիւնները, զիացէք թէ ամի՞ն նոր բան արհամարհնելի չէ և ամէն հին բան ո՛չ պաշտելի . եթէ կան նութիւններ որ նուիրական են ու օգտակար, կան ալ որ զադրած են իրենց օգտակարութենէն և փառութիւն կը բարեւեն միայն . բարեկարգութ թող հայ եկեղեցն . վերցուին թող սամիթկ սովորութիւններն և բարյուած բմբանունները . ժամանակին հրամայական պահանջներուն զէմ ի զուր մի՛ մաքսափք և մի՛ կառեցնէք յառաջդիմութեան սրարշաւ ընթացքը, զիացէք թէ, մարմին մը չկրնար առողջ մնալ, երբ իր մէջ փառձ ուկրներ կը գտնուին . լուն ու բարին պահեցէք, գէչն ու յուին վանեցէք :

Ու այսպէս, երբ հիներն ու նորերը իրարու մօտենան, զիրար համախան, իրարու պէտքն զզան, հինի ու նորի ճշմարիտ նշանակութիւնը ըմբաննեն . կը զադրի լիմար պայքարը, որոյքար մը՝ որ Ազգին մէջ երկրպատակութիւն և ընտանիքներու մէջ զին մէջ երկրպատակութիւն ձգելու միայն կը ծոսացէ և ո՛չ ուխուզութիւն ձգելու միայն կը ծոսացէ :



ՀԵՂԻՆԱԿԻՆ ԵՐԿԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1.— Ա.Վ.ԲՈԼԻՔՆ ՆԱԽՃԻՐՆԵՐԻ. — Հեղինակին ուսանելուրով, ընթիր բույր ու սպազմուրիւն. փայտուն կողմէ: Ողեղից լամպելիքներու կենաւանց հետևանիները պարզող, պատերազմից դրագներով ազդու՝ այս գրինդիմ ընթերցումը ցերմասկու յանձնաւարելի է. հջ 48 զին 2 դր:

2.— ՀՅ.ՅԿՈՒԿԱՆ ՆԱՐ ԵԿԵՂԵՑԻ. — կամ ինչ բարեփոխումներու կը կարօնի նայ եկեղեցին. Այժմ մեական ու հետարբուական լուց ուսումնապահուրիւնն մը. կարդալ եւ ձայն բարձրացնել, ա'յս և անհն եկեղեցաւը. Հայու պարտիք. հջ 55 զին 2 դր:

3.— ԿՈ.ԹԻՒԼԵՐ. — Կը պարունակէ 25 գեղեցիկ, հրահանգիչ, սիրուն ուսահաւորներ եւ զարդարուած հերիմեսնի, Մ. Նալբանդեանի, Գամառ Քարիպայի, Ժիրարդի, Պ. Գուրենանի և Հեղինակին պատկերներով. ուկուն բույր եւ զեղատան սպազմուրիւն: Բերուածներուն ուեծ մասը պատրաստուած է յա's սիրուած եղանակներու վրայ. հջ 40 զին 60 փառ:

4.— Ա.ՍՈՒԻԼԻՄՆԵՐ. — Կարդացիք ու դասեցիք.

հջ 44 զին 50 փառա:

Դիմել ՀԵՂԻՆԱԿԻՆ.

Հասցէ:

ՀՀ ՀԱՅՈՒՆԻԱՆ ՀԱՅՈՒՆԻԱՆ ՀԱՅՈՒՆԻԱՆ ՀԱՅՈՒՆԻԱՆ

Հեղինակը ունի հաստարակելի հետաքրքրական շարք մը երկասիրութիւններ և մասնկավարժական բոլորովին նոր ուղղութեամբ պատրաստուած Հայերէն և Օսմաներէն դաստիրքներ:

ՀՀ Ազգային գրադարան



NL0200697

